


Ա Ի Ա Ն Դ Ա Պ Ա Հ Ը

Կ'ըյնայ այս նուիրական ժառանգութեան կտղնին՝ կիսադարեան կեանքի մը ահազնագորդ փուլքովը։ Այս իրողութիւնը, սրտակեցէք ու աննուէք, մտածել կուտայ այն զերի մտսին՝ որ իրն էր ու իրմով տիրական միայն, և, այն բացին՝ որ իրմով խորարմատ կը բացուի այս Զինուորեալ Ռւխտին կեանքէն ներս։ Կը մտածենք այսպէս, որովհետեւ այդ զերը, որուն արթուն հսկողն էր և անքուն աչէր, սրտառուչ սըր-

արեան և կեանքերու, գերմարդկային ճիրգերու և տառապանքներու զինով սեպհականած, հրաշակերտած էր այս նուիրական այլուրութեան բարձունքին վրայ, Քրիստոնեայ հայուն պաշտելի Ս. Յակոբը և աղդ-սեպհականութիւնները, եւ հասած մինչեւ իր օրերը, անաղարտ ու պայծառ։ Այդ ու գին՝ նախնեաց մեծ հաւատքին ու բարեպաշտութեան կիզիչ այդ հուը, աննուազ ու կենդանի, հրաշագործան զօրութիւնը եղած էր այս Հաստատութեան բարեկարգ ու բարգաւաճ պահպանումին, դարձէ ի դար, եւ Հայ Երուսաղէմը իր անցեալին, փառ-



Լեռահոգի Մըրազանք Գագաղի մէջ.

բութեամբ Հաւատքի Մըրարանէ մը կու գար գարաւոր, շունչ առ շունչ, ոգի առ ոգի, իրը անշէջ բոց հաւատքի հայրքին, սերունդէ սերունդ, փոխանցուած, այս Ս. Տան մեծագործ, ալօթամրմունջ, հաւատաւոր եւ ուխտեալ հայրապետներէն՝ իւրեն, աւանդաբար։ Այդ ոգին՝ նուիրագործ ու սուրբ, զիտէր ան, իրը ուխտեալ տապանակիր, թէ ինչպէս այս փարթամ ու պերճ ժառանգութիւնը, Ս. Տեղեաց նախանձելի ու պատուաբեր գիրքն ու իրաւունքները, քար առ քար, ոսն առ ոսն,

քին ու պատմութեան յանձնած՝ այս ժողովուրդին ընտիր ու տաղանդաւոր, հաւատքով և գործ քով հզօր զաւակներուն անունն ու մեծ արարքները, որոնց ուխտն էր եղած պահել հայ հաւատքին ու բարեպաշտութեան լոյսին կանթեղը, մշտավոր ու պլազուն, համար քրիստոնէական սրբութեան այս ոստանին մէջ, միւս երկու հզօր իրաւակից ազգերու նախանձին ու խոս նայուածքին դիմաց։ Այդ ոգին էր որ ստեղծած էր անձնուրաց, անփառասէր, ինքնանուէր ծառայութեան այն գիտակցութիւնը, որ խթա-

նող զօրութիւնը եղաւ այս զինուորեալ Ուխտին լոռութեան՝ սկիզբէն մինչեւ մեր օրերը, անընդհատ եւ մշտագործօն։ Այդ ոգիէն առաջնորդուած այս Տան արժանաւոր և մեծագործ Հայրապետները սՊահապան Ս. Գերեզմանին Գրիսոսի» տիտղոսին ներքե ստուերածած տեսան միշտ շղոշուն փառի մեծափառութեան այլ պիտակներ, պահպանի այդ ժառայութեան մէջ գտան մեծութիւնն ու արժանիքը անձին ու ազգին փրկութեան սուրբ գործին յաւերժացման՝ որ տակաւին կը յամառի տեսել ինչպէս երէկ և այսօր նոյն ի վալը։ Գրիտակից ժառայութեան այդ ոգին էր որ, երկու մեծագործ ու աղօթամրմունչ Հայրապետներ այս սուրբ ժառանգութեան, համանուն և համագործ, խաչակրութեան գործին լծեց. մինչ՝ բոկոտն, ճնշաւորի պարեցառվ սոսկ, ցուպ ի ձեռին, գաւառէ գաւառ, մինչեւ խորերը բնաշխարհին, տարիներով, գանէ ի գուռ, անհաւատներու նիւթական և բարյական հարուածներէն ապատելու այս նուիրական Աթոռը, դրամ էր ժողուած, պայծառ ու շէն պահելու զայն. մինչ միւսը՝ անուրն ի վիզ, Պոլսոյ մէջ, անհաւ և անջուր, գիշերներ էր լուսցուցած, աղօթքի մրմունջներով, հաւատքի ու սրտի դոներ բամենով, պարտքի շիթաներու կապանքէն ազատելուայս Տան և Տ. Տեղեաց սպանացող գերահան վտանգները։

Հաւատքի ու արեան, կրօնքի ու ցեղի ժառայութեան այս սուրբ գործը, քանի՞քանի՞ հաւատաւոր, անձնուրաց, ինքնանուէր ու գիտակից պատրիարքներու, եւ պիսկոպոսներու ու վարդապետներու փաղանգներ, սերունդէ սերունդ, նոյն ոգինվ, սիրով ու նուիրումով էր լծած այս ժառանգութեան գործին յաւերժացման։

Այդ ոգիին պահպանման խիստ ու խոժոռ, հեղինակաւոր ու հմուտ աւանդապահը եղաւ։ մեր օրերուն, Մեսրոպ Պատրիարք Նշանեան, յիսուն ասրիներու արդիւնագործ ու երկրած ժառայութեան ընթացքով։ Կրօնքի ու արեան այս հրիտակը, զէմքերով ու գէպքերով, այս նուիրական Տան անցեալէն, ծագման ու բարգաւաճման իրենց զիմայեղումերով, պայծառակերպած իր միտքին մէջ, սուր և անստգիւտ յիշողութեան մը ընթացէն, իր Ուխտին

հաւատարմութեան, ամէն օր, նոր եռանդ ու գրգիս կուտային կարծես։ Ու նախնիք ներէն իրեն եկած այս աւանդը, աննուաղ ու աննկուն, պայծառ ու բարեկարգ պահելու հզօր նիգին զսպանակած էր իր հոգեկան ու իմացական զօրոյթները։

Ու իր գերը, որուն հոգեկին փարած էր այնքան՝ նուիրումով ու գիտակցութեամբ, այդ սրբութեանց տալ էր արժանի փառքն ու շքեղանքը, առանց թիրապերելու դոյլն շեղում մը այն աւանդութենէն՝ որ, կեաննն ու գործն էր եղած, հերթական պարտականութեանց կատարումին՝ այս զինուորական Ուխտակին՝ Ս. Տեղեաց աւագ իր ժառայութեանց մէջ, գարերով, անխափան։

Կը հաւատար թէ, որպէս զի այս սերունդը արժանաւոր ժառանգորդը ըլլար նախնեաց հաւատքին, բարեպաշտութեան, կրօնական երկիւղածութեան, նուիրումին ու սիրոյն, և հեշտ ծամել իր պատառը, արիւնով ու արցունքով, քրտինքով ու տառապանքով զանգուած ժառանգութեան, անսայթաք և հաւատարիմ պարտ էր ըլլար այն ոգիին՝ օրով կեանի ու փառի թափ էր առած այս Հաստատութեան հարուստ անցեալը, զեռ մինչեւ երէկ։

Այդ կեանիին — ձայն արեան — ու այդ փառի ուղին — ոգի կրօնական — մլաքուած կը փափաքէր տեսնել լուրջ ու գիտակց նուիրումերը այս Միաբանութեան ուխտեալ բոլոր անդամներուն, երէցին ինչպէս կրտսերին, կրօնական ու ազգային այն սպասին որ ոգին էր կազմած այս Հաստատութեան գոյութեան։ կը սիրէր յուսալ որ այդ գործը, բարեկարգ ու բարգաւած, առանց հեղուութեան և առանց քնէածութեան թմրիրին, մշտարթուն ու աչալուրջ հսկողութեամբ, անընդհատ, յառաջ տարուէր յօգուտ և ի փառս կրօնի ու ազգին, այս երկրին մէջ, ազմիմեամբք եւանելու բարենարիանձ ու բարեմիա ոգիով մը։

Գորովի ինչ զեղում և հոգեկան ինչ խայտանք կը ճառագայթէր իրմէջ՝ ի տես այն գիտակից ու պարտաճանաչ Միաբանութեան, որոնք, անթերի ու խզի մտօք, կը կատարէն Ս. Տեղեաց հերթական իրենց պարտականութիւնները։

Ուխտին հաւատարմութեան մէջն է աւելի, աներկայօրէն ու ճշմարտապէս,

ծառայութեան մեծութիւնը, արժանիքներու բիւրեղացումը, խղճի ու հոգիի անդորր խաղաղութիւնը՝ քան վաղանց ու սին մեծափառութեանց:

Այդ Ուխտին մէջ, կենդանի ու վառ պահեց միշտ նախնեաց հաւատութին ու նուիրումին բոցը, անոր լոյսին մէջ՝ պայծառացած տեսաւ, իր փառքին ու արժանիքներուն ստոյդ մեծութիւնը, ու կրօնական իր հոգիին՝ անդորրութիւնն ու միթթարութիւնը, բեղուն յիսնամեծակի մը ամբողջ ընթացքով:

Դարուն օտարոտի ու նորամուտ գաղափար՝ ոգիին հետ եղաւ անհաշտ ու անզիջող, աւանդապահ՝ իր միտքը, ամուր ու շեշտ նկարագրի գծով մը: Ու այդ ոգիին գէմ ամրակութպ կնքեց իր հաւատարմական Ուխտին դարպանները: Իր սուրբը աւանդը, իր Ռւխտը, պառագելատափ համոզումի մը ամրութեամբ, անեղծ ու անտիւեց, իր զախճանին հասցուց, մինչև իր զերչին չունչը, առաքեալին հետ համարձակապէ պատգամելու զբարութ պատերազմն պատերազմական հայուն իր սուրբը, կիաւասն պահեցի: . . . այսուհետեւ կայ մնայ ինձ արդարութեան պատկին . . . :

◆

Աղիտաւոր ու ցաւատանշ մահէդ զերջ, այժմ, Հայր բարի ու առաքինի, յաւիտենական լոյսերուն մէջ, երկնքի կայքերուն, զիրկընդիւառն հոգիիներուն հետ մեծ ու հաւատաւոր այս նուիրական Տան հայրապետներուն, հաւատարիմ ու ուխտեալ աւանդապահն իրենէ՝ իրենց հաւատութին, գործին, սիրոյն ու նուիրումին, առաքենութիւններէ՝ պասկ է հիւսուեր, չորսիքի, բարութեան, ազնուութեան, իմաստութեան ու զեհանձնութեան — որոնք, պակսեցան, կորուստովդ, իմացական եւ հոգեւոր այս անդաստանին — որուն չողերը, շառայլով մը կը մերժեն մուայլն ու մութը, տրտում ու ցուրտ գիշերը այս մեր կայքէն:

Արցունք ու խունկ, սէր և օրհնէնք, բարի յիշատակիդ ու քաղցր հոգիիդ:

ՀԱՅՐԻԿ ՎԱՐԴԱՂԵՑ

ԻՐ ԹԱՂՈՒՄԸԸ

Մարդեր կան որոնք իրենց մեծութեան յայտնութիւնը կ'ընեն իրենց թաղումին մէջ: Ժամանակը որ լոյսին հետ մէկտեղ կը ստուերածէ երբեմ դիմագիծը մարդերու, որ իր ժամանակաւոր և անկայուն վրձինով մեղագրանքի շուքեր կը գծէ անսոց ճակատներուն, այդ բոլորը յանկարծ կը թօթափին մահուան խորչակին առջև, ու տեսաթափին մահուան խորչակին ընդմէջէն կը յայտնուը մաքուր ամրողը մարդուն, որ իր կենական եղածովը կուգայ մեզի, աւելի իրաւ և յատակ իր հոգիովդ: Ու այն ատեն թաղումը կ'ըլլայ այլաւ ցուցահանուէսը, օրերու և կեանքի աւելցուքներէն մաքուած ու ազգուրցած մարդուն: Մահը կը կիէ մարդերը մեզմէ, պարապութեան ներ գոյացնելով իր խումբին մէջ: իսկ թաղումը՝ կը շեշտէ տրամագիծն ու խորութիւնը այդ գոյացած պարապութեան: Ու այդ պարապութեան ընդմէջէն առտուան ծագող արեւին պէս մաքուր, փայլուն կը բարձրանայ հոգին իր ստոյդ մեծութեամբը: Մեծ են մարդերը այնքան, որքան մեծ կ'ըլլան իրենց ետք թողած պարապակը: Ու թաղումները՝ հանդիսադրութերը կ'ըլլան այդ թողուած պարապներուն:

Եւ երէկ տակաւին մեզմէ յաւիտենապէս բաժնուող սիրեցեալ Գահակալը այս Ս. Ալոոխին, եղաւ մէկը այդ մարդերէն: Պէտք է տեսած ըլլալ իր թաղումը, համոզուելու համար մեր հաւատատումին: իր թաղումը որակիցին «փառաշուուք» և անհամբնթաց»: Շիշտ է արդարէ: Այս ժողովուրդը եթէ երբեմ կը փառի մարդերու ստոյդ արժանիքներու գնահատանքը ընել, անոնց ողջութեան, բայց երբեք չէ սխալած, այդ մարդոց դագաղներուն առջև: Այս ժողովուրդը «փառաշուուք» և «անհամբնաց» կ'ընէ թաղումը իր գնահատած մարդերուն, և ասիկա՝ բնազդէ մը աւելի չշնարուած տուրքն է անոր, որ ի վերջոյ կ'ըմբռնէ ստոյդ արժանիքները, և կը գնահատէ ալ զանոնք:

Մեր ժողովուրդը յանձին Մեսրոպ Պատրիարքի, կը կորսնցն իր ժիր Հովուապետը և որդեգորով Հայրը միանդամայն: Բառեր